

# ԴԱՏՏԻԱՐԱԿՈՒԹԵԱՆ ՎՐԱՅ ՀՕՐ ՄԸ ՏՈՒԱԾ ԽՈՐՀՈՒՐԿՆԵՐԸ

## ԱՆՀԱՆՈՍԱՐՈՒԹԻՒՆ ԿԱՐՈՂՈՒԹԵԱՆ

Համբերութիւնը կը դիւրացնէ մեր առջին հետազօտութեան գործը, և յամրաշարժ դանդաղակը ժամանակ կու տայ ճշգրտապահանջ ըլլալու. ուստի հաւանեցայ որ այս կերպ կազմեալ մտքերէ օգուտ հանելու համար՝ բարի է ուղղել վանոնք յուսումն նիւթական առարկայից, մասնական երևութից և յայնպիսի գործս՝ որ մանրակրկիտ ճշգրութիւն կը պահանջեն եթէ 'ի պատմել և եթէ 'ի նմանել: Թէ որ չեմ սխալիր, այս է ճանապարհն՝ որով կարելի է կրթել այդ կերպ բնութեամբ ստեղծեալ անհատից մտադրութիւնը. վասն զի այսպէսով կրնան օգտակարապէս վարել իրենց կեանքն ու զօրութիւնը: Իսկ ընդհակառակն երկրորդ պարագային մէջ տիրողն յայտնապէս երևակայութիւնն է, զիսաւոր պատճառ մտաց շարժութեան և եռանդեան՝ որ կը ձգէ զմիտս դէպ յանձնօթ առարկայս, որ պատճառ է նոյնպէս նորաձև շարժակալութեանց. անանկ որ այսպիսի մեծագին կարողութեամբ զարդարեալ անձանց առջին՝ գիւտից ընդարձակ ասպարէզ մը բացուած է: Բայց այս դիպուածիս մէջ պէտք չէ թողուլ մտադրութեան կեդրոնանալ միայն յերևակայութեան ներկայացեալ առարկայից վրայ, որուն անպատեհութիւնք պիտի բացատրենք ետքը. ուր պիտի ցուցնենք միանգամայն՝ որ այս կերպով մտադրութիւնը շարժուն և անհաստատ կ'ըլլայ, և կը վարժի գոհ ըլլալ արտաքին ու անկատար երևութով. և շարունակ մըեալ յերևակայութեան՝ անորոշ կը տեսնայ, չի քննեք բնաւ, և կը տաժանի գաղափարաց

մերձաւորութեան ու շարժակալութեանց վրայ, անյարմարք տալու մտաց պահանջեալ ճշգրութիւնը: Պէտք է ուրեմն բևեռել զմտադրութիւնն իրական առարկայից վրայ, զսպել ճիշտ ու հաստատուն գաղափարաց շրջանակին մէջ, նիւթ մատակարարել առատութեամբ. և այսպէս բոլոր ոյժն ու աշխատութիւնը ծառայեցնել տալ յիշողութիւնը ճառացինելու՝ չհետեւելով հաճոյից երևակայութեան, որ յինքեան միշտ զօրաւոր ըլլալուն, կը գտնայ վերջապէս օր մը ճոխ շտեմարան և ընտիր ուղեցոյց 'ի հարստացեալ յիշողութեան և յունակացեալ մտախոհութեան:

Աւելորդ կը համարիմ երկարել հօս այն խնամոց կարևորութեան վրայ, զոր ունենալու ենք զօրացնելու այնպիսի կարողութիւն մը՝ առանց որոյ չենք կրնար ճանաչել ինչ ստուգութեամբ և ճշգրութեամբ, զոր հանճարամիտք իբր հիմն համարած են հանճարոյ: Բայց պէտք է զանազանել մտադրութեան զանազան տեսակները՝ առ որս պիտի միտին տղաք, ինչպէս նաև այլ և այլ տեսակ ոճերը՝ զորոնք պիտի գործածենք անպատեհութիւնքը ուղղելու և օգուտը առաւելու համար: Ինչպէս կը նշանակէ Պ. Ռայտ (Reid), արտաքին առարկայից, այսինքն մեզմէ գուրս եղած բաներու մատուցած մտադրութիւննիս՝ հետազօտողութիւն կ'ըսուի. իսկ 'ի մեզ պատահած իրաց մտադրութիւնը՝ մտախոհողութիւն: Տղոց տգիտութիւնն և անոր հետևանք հետաքրքրութիւնն և գործելոյ եռանդը՝ անդադար կը մղէ զիրենք 'ի հետազօտողութիւն. իսկ մտախոհողութիւնը գրեթէ օտար և անձանօթ է իրենց. և ահա նոր ապացոյց աստուածային իմաստուն Նախախնամութեան, որուն հետ պէտք է խորհրդակցել միշտ և ջանալ 'ի նմանութիւն: Հետազօտողութիւնն աղբիւր է փորձոյ, և փորձն է առաջին հիմն մեր գաղափարաց և մեր գնացից: Յաճել հասակին՝ հետազօտութիւնն ու մտա-

1 Տես երես 139:

խոհուծիւնը կը հարկաւորին միանալ իրարու հետ, կազմելու զփորձառու- թիւն մարդոյ: Ի մուտս կենաց՝ տղուն միակ կարեորն 'ի փորձառուծիւն՝ հե- տազօտութիւնն է, որ բաւական է ի- րեն փորքիկ գործունէութեանը, և որոյ ձեռամբ կը ժողովէ այն նիւթերը՝ ըստ որոց պիտի ուղղէ զինքը ապագային մէջ, և վարէ զմտախոհութիւն տակա- լին անբաւական 'ի գործել: Ուրեմն զգուշանայլու ենք զօգնելու տղայոց ժա- մանակէն առաջ զօրգացնելու այս եր- կրորդ տեսակ մտադրութիւնը՝ այս- ինքն զմտախոհութիւն, թէպէտ ստոյգն ըսելով՝ քիչ տղայ կը գտնուի յարմա- րաւոր առ այն: Սակայն երբեմն կը տեսնուի այդ բանն տկար խառնուածք, զգայուն բարք և վաղահաս միտք ունե- ցող անձանց վրայ: Բայց միթէ այդ վաղահասութիւնը հետեանք չէ՞ մտա- խոհութեան կամ ներքին մտադրու- թեան տարածամ գարդացմանը. և կը տեսնուի այս թեւութիւնը շատ անգամ տղայոց վրայ, որ անտանելի է, վասն զի անպատեհ է իրենց փիճա- կին ու հասակին: Երբ տղայ մը կարգէ դուրս յիշողութիւն ու անսովոր մտաց կորովութիւն ունի, և յաջողակ է շողկապելու զգաղափարս, պէտք է ուրախանալ: Վասն զի այդպիսի հան- գամանք՝ պտուղ են զօրաւոր, հաստա- տուն և մտադիր հետազօտութեան: Իսկ եթէ տղայ մը հակամիտեալ է խոր- հելու իր անձին, զգացմանց ու գաղա- փարաց վրայ, փոյժ տանելով ճանաչել ինքը զինքն և զօթնուլ իր տկար մտա- քըն ու փորքիկ սրտովը, ըմբռնելով մե- ծամեծ անձանց միտքն ու սիրտը, վախ- նալու է մանաւանդ: Վասն զի այդպիսի տարածամ աշխատութեամբ կը գործ- ածէ այն կարողութիւնքը որ զեռ տկար են ու անբաւական, և կ'ար- գելու այն կարողութեանց զարգացու- մը՝ որ պիտի ծնանէին ու զօրացնէին զվեթիխան: « Այս առթիս մէջ, կ'ըսէ Պ. Տիւկալտ Ստուարտ (Dugald Stewart), մտաւոր կարողութեանց զարգա- ցումը կանխած է, և լուսադոյն դաս.

տիարակութիւնը կորսուած, այն դաս տիարակութիւնը՝ զոր բնութիւնը սահ- մանած է ամենուն համար, իմաստա- սիրին ու ինչ և է մարդոյ, և զոր ամե- նայն ոք կ'ընդունի առ հասարակ ման- կական զրօսանք, խաղութ և յանդուգն շահատակութեամբք: Այդ իազերը, այդ շահատակութիւնքը միակ դպրոցք են, ուր կրնանք ստանալ ոչ միայն բա- րուց հաստատութիւն՝ որ կարևոր է յայն դժուարին հանգամանս յորում կը գտնուին ստէպ մարդիկ, այլ և կ'ու- նենանք պատրաստ ու զօրաւոր իշխա- նութիւն մը մեր մտադրութեան վրայ առ արտաքին առարկայս. առանց որոյ՝ մտաց ամենազեղեցիկ պարզեքն իսկ զրեթէ անգործածելի են 'ի գործնա- կանին, ինչպէս յարուեստս և յայլ գործ- առնութիւնս, կարևոր ամենայն ան- հատից՝ յանձնական փորձոյ օգուտ հանելու համար »:

Ուրեմն ինտազօտութեան մտադրու- թիւնը ջանալու ենք պահանջող, համ- բերող և տոկուն ընել ամեն տղայոց վրայ, մանաւանդ անոնց՝ որ նուազ հա- կամէտ են առ այն: Տղաք բնութեամբ պէտք ու փափաք ունին ճանաչել և հետեաբար հետազօտել. և ահա մտա- դրութիւնն այս վախճանաւ տրուած է իրենց: Առաջին ընելու բաներն իս պի- տի ըլլայ յորդորել իրենց կամքն 'ի գործ զնելու այդ նորածին կարողութիւնը, ջանալով միանգամայն սորվեցնել իրենց թէ ինչ կերպով գործածելու են զի- տեալ նպատակին հասնելու համար: Ինչպէս նպատակս մարդ, նոյնպէս և տղայն կ'ախորժի վարել իր կարողու- թիւնքը՝ երբ զիտէ գործածել զանոնք և ուղղել ըստ իրենց բնութեանը և վախ- ճանին: Թէ որ փութով ընթանան կը սիրէ ընթանալ, թէ որ արագ ոստոս- տեն՝ կը սիրէ ոստոստել, և եթէ սոր- վին ընթեռնուլ ինքն ալ կ'ախորժի ըն- թեռնուլ: Ուստի կրնանք ըսել առ հա- սարակ, որ երբ տղայ մ'ախորժ չիմա- նար 'ի գործ զնել զայս կամ զայն կա- րողութիւն, օրինակի համար զմտադրու- թիւն և կամ զիշողութիւն, ըսել է թէ

գործածելու կերպը չի դիտեր, և ահա այս է որ պիտի սորվեցնենք իրենց: Չենք ուզիր յիշատակել հօս այն միջոցները՝ որով կ'ազգենք տղան բարոյականին վրայ, բարի կամք ու եռանդն ներշնչելու համար. այլ բաւական կը համարի՞նք նշանակել միայն զայն՝ որով հնար է ազգել ուղղակի տղուն մտաւոր կարողութեանց վրայ, զօրացնելու և ուղղելու համար զանոնք:

Չտղան անմտադիր ընողը՝ կամ չափազանց աշխատութիւնն է և կամ մտաց ցրումը: Մտադրութիւն մը երբ յոգնած է, չյուսանք օգուտ քաղել անկէ աւելի ևս գործածելով զայն. յոգնածութեան կը յաջորդէ անախորժութիւն, և կամաւոր ընդդիմութիւն մը կը միանայ իրական անկարողութեան հետ: Երբ մտադրութիւն մը աստանդական ու անհաստատ է, չկարծենք թէ կրնանք զսպել զայն պատուիրելով հաստատութիւն. վասն զի տղան չափահաս մարդէ աւելի նուազ իշխանութիւն ունի իր մտաւոր կարողութեանց շարժմանց վրայ, և ո՞վ կրնայ պարծիլ թէ գիտէ տիրել իր մտադրութեանը վրայ՝ ըստ իր կամանցը գործածելու: Եւ մտադրութիւնն այն ատեն կը յողովի՝ երբ տկար ու անբաւական է տանելու առաջի եղեալ գործը. վասն որոյ կը թափառի ըստ բախտին, ինչու որ իրեն ներկայացած առարկայքն աւելի ձգողական են քան որոց կ'ուզենք բնեռել վիճքը: Ուստի պէտք է ՚ի կշիռ գնենք իր պարտաւորութիւնքն ուժոյն հետ, և կարևոր ցուցնենք յայն առարկայ միայն պարապելու՝ որուն վրայ կ'ուզենք հրաւիրել իր մտադրութիւնը, անանկ որ օտար առարկայք այլ ևս չզբաղեցնեն զինքը. այս է ահա նպատակին հասնելու միջոցը զոր պէտք է առաջի աչաց ունել, և է նպատակ զօրացնելու և զսպելու տղուն մտադրութիւնը:

Մարդ՝ գործելու համար ծնած է, և գործելու համար պէտք ունի ճանչնալու. ուստի տղան երբ նոր ծանօթութիւն մը կը ստանայ, կը փութայ շրջել

զայն յօգուտ և ՚ի շահ իր գործոցը: Ու մեն նոր առարկայն կը ծառայէ իրեն ՚ի նոր պէտս ըստ իր ակործանացը. բայց թէ որ իր նորածին կարողութիւնքը մերձեցնենք ու պատշաճենք առանց անոնց գործունէութեան նպատակ ու անմիջական հետևութիւն մը տալու, ասիկա իրեն համար աշխատեցուցիչ ճիգ մ'է հակառակ բնութեան, կը ճառենք ու կը դասախօսենք, և կ'ուզենք որ մտադրութիւն ընէ մեզ. բայց ինքը թէ որ կարենայ յուսալ փոխադարձ ազդեցութիւն մ'ընելու մեր վրայ, կամ զմեզ իրեն ազդեցութեանը ներքոյ արկանելու, կը գործածէ կամակար բոլոր իր ոյժն ու զօրութիւնը՝ յարմար տեղեկութիւններ ստանալու իրեն զօրութեանն և ազատութեանը: Բայց անգամ մը մեզի ունկնդիր ըլլալ ու մեր խօսքերէն կրթուիլ սկսելէն ետքը, այս զբաղանքը քիչ ազդեցութիւն կ'ընէ վրան, շատ ուժով չի գրգեր միտքը, և ոչ շարժման, գործոյ ու յուսոյ ապագայ մը կը բանայ իր առջին իսկ թէ որ մեծ փափաք ունենայ մտադրութիւն ընելու մեզի, այս կարողութիւնը շուտով յոգնելով դժուարին աշխատութեանց առջին, կը մերժէ զամենայն եռանդն թէ և անկեղծ ըլլայ. և երբ պակասի եռանդը, մտադրութիւնը կը ցրուի անդադար յայնպիսի առարկայս, որ առաւել չարժողք են սղուն բնական հետաքրքրութեանը:

Գործել տանք ուրեմն՝ թէ որ կ'ուզենք որ մտադրութիւնը հաստատուն ըլլայ և շուտով չի յոգնի. թէ որ կրթուելու ատեն գործէ, կրթուելէն ետքը նորանոր միջոցներ կ'ունենայ գործելու և կ'ըլլայ մտադիր: Ինչո՞ւ համար տղան շուտով և դիւրութեամբ կը սորվի իր մայրենի լեզուն. — վասն զի բռնադատեալ է խօսելու զայն: Ինչո՞ւ համար այն տղան որ պարտաւորեալ է առած դասը կրթուելու ուրիշ տղայոց՝ այնչափ փոյթ և մտադիր կ'ըլլայ. — վասն զի առաջի աչաց կը տեսնայ այն ժամանակը՝ յորում հպատակեցաւ իր ուսուցչաց ազդեցութեանը, և այն ժամանակը՝ յորում

կրնայ ինքն այ ազդեցութիւն ունենալ  
 և ուսուցչութիւն ընել: Ուստի այս բա-  
 ներով քայալերուած ու հաստատուած,  
 մտադրութիւնը կը կեդրոնացնէ այն  
 առարկայից վրայ՝ որոց ծանօթութիւնն  
 ախորժեհի հետեանաց պատճառ պիտի  
 ըլլայ, որոց ուշ կը դնէ այնչափ՝ որչափ  
 կը ներէ հասակին կարողութիւնը:

Գերմանացի տղայ մը տեսայ՝ ի Գալ-  
 դիա, որ գաղղիերէն և ոչ բառ մ'ար-  
 տասանել գիտէր: Քայց որովհետեւ այն-  
 պիտի ընկերաց մէջ կ'ապրէր որոնք  
 իրեն լեզուին տեղեկութիւն չունէին,  
 բռնի սորվեցաւ մէկէն բոլոր այն բա-  
 ռերն ու ասացուածքը, որ կարևորք  
 էին ՚ի իաղ. և քիչ ժամանակուան  
 մէջ այնչափ յառաջադիմեց, որ չէր  
 չփոխէր ու ննդուեր: Մինչդեռ իր ու-  
 սուցչէն որ կը սորվեցներ զգաղղիե-  
 րէնն այնպէս ինչպէս կը սորվեցնեն  
 ընդհանրապէս զլեզու՝ գրեթէ բան  
 մը չէր սորված, և ոչ իսկ սող մը թարգ-  
 մանել ցիտէր: Իբրև աշակերտ՝ այս  
 տղան անգործ էակ մ'էր, անփոյթ  
 օգտուելու տրուած դասերէն, իսկ իբ-  
 րև ընկերակից ուրիշ տղայոց՝ գործօն  
 էակ, մտապիւր ՚ի հետազօտել և պահել  
 ՚ի մտի զայն ամենայն որ կրնային ա-  
 ութ ըլլալ իրեն խօսելու և գործելու  
 խաղակից ընկերակցաց հետ: Այս օրի-  
 նակը բաւական ըլլայ իմացնելու այս  
 ճշմարտութեան կարևորութիւնը: Այն  
 առարկայն որոյ վրայ կ'ուզէք թեև  
 անչ տղուն մտադրուքիւնը, ըլլայ  
 նաև իրեն համար առարկայ գործու-  
 նեւթեան: Սորվելու ժամանակ կ'ըզ-  
 գան իրենք զիրենք տկար և հպատակ  
 բարիչ մը: Իսկ երբ սկսին գործել, կը  
 համարին զանձինս կարող և ազատ  
 ինչպիսի տարբերութիւն հաստատու-  
 թեան և եռանդեան պատճառաց մէջ,  
 որ յառաջ կը բերեն այս երկու հան-  
 զամանքը:

Ուրեմն չի պարագեցնէր զինքը ժա-  
 մանակէն առաջ այնպիսի ուսման՝ որ  
 բոլորովին օտար է, ու յարբերութիւն  
 մը չունի մտացն և ոչ կենացը հետ, և  
 որուն տալիք գաղափարքն ու ծանօ-

թութիւնքն անօգուտ են իրեն համար:  
 Պիտի տեսնենք որ տղուն մտադրու-  
 թիւնը զօրացնելու կերպն այդ չէ.  
 վասն զի քանի որ այդ մտադրութիւնը  
 տկար և աստանգական է, ինչ օգուտ  
 ունի այդ ուսումը, գէթ այն ոճով որով  
 սովորաբար կ'աւանդենք տղոց: Տղան  
 պիտի սորվի ոչ որպէս զի գիտնայ, այլ  
 որպէս զի կարողութիւնքը ձևի մէջ  
 դնէ, որոց օգնութեամբը պիտի օտա-  
 նայ օր մը զճշմարիտ գիտութիւն, և  
 թէ՛ որպէս զի նիւթ համբարէ ապա-  
 գային մէջ իր կարողութեամբքը զա-  
 նոնք կարգի դնելու երբ ընտրութեան  
 հասակն ու ժամանակը հասնի: Ահա  
 այս պատճառաւ այն ուսմունք որ կը  
 զբաղեցնեն գլխողութիւն ինչպէս և  
 զբանավարութիւն, որոց միջի ՚ի մաս-  
 նաւորի լեզուաց ուսումը՝ յարմար են  
 տղոց, որոնք կը հրահանգեն անոնց  
 մտաց գործիւնքը, և կը պատրաստեն  
 գործիներ ապագային մէջ վարելու հա-  
 մար: Բայց բոլոր այս ուսմունք, մա-  
 նաւանդ առաջին տարիներու մէջ պիտի  
 համարուին իբրև միջոց զօրացնելու և  
 հաստատելու մտադրութեան գործը,  
 և յայս նպատակ պիտի ուղղին և դի-  
 մեն ոճը և գրութիւնք ուսմանց:

վասն որոյ եթէ այս կէտով նկա-  
 տենք ու մտածենք, ուսումը կ'ըլլայ ոչ  
 միայն օգտակար այլ և կարևոր: վասն  
 զի յարմար է քան ուրիշ ինչ և է բան՝  
 ստանալ տալու կամաց մտադրութեան  
 վրայ իշխանութիւն, որ կարևոր է մար-  
 դոյ բոլոր կենացը մէջ: Թէ որ տղոց  
 այնպիսի առարկաներ միայն ներկա-  
 յայնենք որ ընդունակ ըլլան գրգռե-  
 լու և հաստատելու իրենց մտադրու-  
 թիւնը՝ առանց բանաւոր կամաց մասն  
 ունենալու ատոր մէջ իրաւ է թէ կրնանք  
 զօրացնել այդ կարողութիւնն և ընդու-  
 նակ ընել գծուարին վաստակոց, բայց  
 չենք կրնար երբէք ընդունակ ընել կա-  
 մաւոր մտադրութեան, որ յարի ու  
 պատշաճի ըստ պահանջելոյ հարկին  
 կամ պարտաւորութեանց: Չանցերնիւ  
 միայն այն պիտի չըլլայ որ տղուն ողջ և  
 զօրաւոր կարողութիւններ ասնք, այլ

թէ այս կարողութիւնքն ըստ կարեւրոյն հպատակեցնել կամաց, որ չէ անկարելի: Կը պատմեն թէ ֆոնտորսէ (Condorcet) այն աստիճանի տիրած էր իր մտադրութեանը վրայ, որ եթէ զի պուճակով ընդհատէր գործոյ մը կամ ուսման ատեն, բարեկամի այցելութեամբ և կամ ուրիշ ինչ և է պատճառաւ, կը գտնար նորէն առանց դժուարութեան և առանց ժամանակի կորստեան՝ գաղափարաց ու ասացուածոց շարքը զոր անկատար թողեր էր: Մտադրութեան վրայ ունեցած կամաց այս իշխանութիւնը՝ կ'ըսուի մերձեցումն, և տղաք ուսմամբ միայն կրնան ստանալ այս գեղեցիկ յատկութիւնը: Երբ, օրինակի համար, գծնօսյ կամ զուսուցիւս պատուելու բարոյական յորդորներով՝ պատրաստեցը զտղան գործել զբարին, և ապա զբարի յուսումն, կը տեսնենք որ իր մտադրութիւնը՝ առաջնորդեալ 'ի կամաց, կը փոխուի 'ի ճշմարիտ մերձեցումն. որով կը զարացընենք մտադրութիւնը՝ կրթութեամբ, և բանաւոր կամաց իշխանութիւնը՝ որ 'ի վերայ մտադրութեան՝ ունակութեամբն ու սովորութեամբ՝ զոր կ'ունենայ տղան վարելու զմին ըստ հաճոյից և թեկադրութեան միւսոյն:

Ահաւասիկ ուսման ամենամեծ օգուտը, օգուտ անկուելի, զոր բաւական է նշանակել միայն՝ հարեանցի՝ ոճից և դրութեանց վտանգը ցուցնելու համար, որով կ'ուզեն զամենայն ինչ յօգուտ տղայոց չընել, և հետևաբար կը խանգարեն կենաց ամենակարևոր բանը, որ է իշխանութիւն կամաց 'ի վերայ մտաւոր կարողութեանց: Ամենայն գործ մտադրութեան՝ կ'ենթադրէ անպատճառ կամաց գործ մը. բայց կարևորն այն է՝ որ մարդ յարգէ այս կամքը, և գիտնայ որ եթէ կարող է գործել ինչ, այն է պատճառն՝ զի կամի: Ենթադրենք որ տղու մը կրթութեան ատեն կարենայինք զինքը միշտ զբուսեցնել և առ մեզ ձգել կենդանի ու հետաքրքրական ասացուածովք, առանկ որ միշտ փոյթ և մտադիր ըլլար

մեզի, առանց իր կամքը՝ որ բանաւոր ու բարոյական գործող համարուած է, մասն ունենալու ատոր մէջ: Վերջապէս կը մեծնայ այս տղան, և կու գայ ժամանակ որ կը հարկաւորի ուսման ընթացք մ'ընելու որ չունի նոյն դիւրութիւնն և նոյն ձգողութիւնը. և ահա կը տեսնենք որ բան մը չի գիտեր, վասն զի չգիտցաւ 'ի մանկութեան. սորովելու կերպն ալ չի գիտեր, վասն զի սորված չէ գործածել կամաց զօրութիւնն ուսման մէջ, քաղցատենք զասիկա ուրիշ տղու մը հետ, որ վարժած ըլլայ ուղղելու բարքն և կարողութիւնքը՝ մերձեցնելով յուսմունս, այսինքն մտադրութիւնն վարժած ըլլայ գործ մ'ընելու յառաջապայեալ 'ի գործոյ կամաց: Այս երկրորդ տէր է իր կարողութեանցը՝ որք յաճել հասակին աւելի ևս զարգացած են. և կը գործածէ զանոնք յաղթելու դժուարութեանց և արգելից որ կրնան երանել ընդ առաջ ուսմանց նորամուտ ընթացից մէջ. մինչդեռ առաջինն անբաւական զբուսելու յանձն իւր սկիզբ մը շարժման և գործոյ, որովհետև կարողութիւնքն որ 'ի ձգմանէ առարկայից 'ի գործ եղեալ են՝ կ'արգելուին մէկէն յարգելից և հարեանցի ու վեր 'ի վերանց կը նկատեն զամենայն:

Այս թեթև ու հարեանցի դրութիւնը գտնողաց շատերն անկէ խարուեցան՝ որ կարծեցին թէ պէտք է ու կրնան ուսուցանել զտղան առանց յօգնութիւն կոչելու իր սեփական կամքը. բաժնեցին ուսումը բարոյական դաստիարակութենէ, մինչդեռ հարկ էր որ իրարու հետ պնդագոյնս կապուած մնային, վասն զի մէկը միւսէն պիտի առնու իր զլխաւոր ոյժը, որովհետև մտաւոր էակն բարոյական էակէն կ'ընդունի իր զօրաւոր և տեական մղումը: Երբոր յաջողինք տալու տղուն այս զօրաւոր յենարանը, պէտք է փոյթ տանինք զիրարցնելու գործը, գտնելով այնպիսի պարզ և պատրաստական ոճեր, որ յանկուցանեն և զարթուցանեն իր գործունէութիւնը և հարթեն ճանապարհ

հը: Եւ տղան կ'սխորժի յաջողիլ, վասն զի ինքն ուզած է ձեռք զարնել այդ գործոյն, և առաջին յաջողութեամբ մէկէն կը սրտապնդեն զինքը. միայն զիւրելու ենք ճամբան որպէս զի չխորչին 'ի դժուարութեանց:

Այս վախճանին հասնելու համար գործածենք մարդկային մտաց ամենէն գործօն տարրը կամ մասը, որ է շաղկապուողքիւն զարդարաց: Ամենայն ոք գիտէ թէ ինչպիսի գիւրութեամբ գաղափար մը կ'առաջնորդէ մեզ յայլ գաղափար, որոնք երբեմն այնպիսի յարաբերութեամբ կապուած են իրարու հետ՝ որ մեզ անխմանալի են, և թէ այս շղթայակալ միութիւնն ինչպիսի ազդեցութիւն ունի մեր բանավարութեան գործոց վրայ:

Աւելորդ կը համարինք խօսիլ այն խնամոց վրայ որ ունենալու ենք ուղղելու 'ի մանկութենէ տղոց գաղափարաց շարքը, և արգելու որ սխալանաց ու կանխակալ կարծեաց պատճառ չըլլան. այլ միայն կ'ուզենք նշանակել այն օգուտը՝ զոր կրնանք հանել անկէջ առ 'ի զիւրել զգործ մտադրութեան, ստիպելով սոկոուն ըլլալ: Ո՛վ որ տղոց վրայ քննութիւն ըրած է, տեսած է անշուշտ որ շատ անգամ իրենց մտադրութիւնն օտար գաղափարաց կը ցրուի՝ պատճառաւ իրենց զբաղած գաղափարին: Ուստի քննենք այս կողմնակի գաղափարը: Ընտանք գուշակել զանոնք և տեսնել թէ ինչ ճամբով մտած են տղուն մտացը մէջ, և ինչ կապով կապուած նախընթաց գաղափարին հետ. և փոխանակ բոլորովին 'ի մի կողմ ձգելու և նկատելու իբրև ոչ գիպեալ կամ յանդիմանելու զտղան մերժելու զանոնք, հետեինք մանաւանդ իրեն հետ, վարժելով զինքը քննել նորածին գաղափարաց կապն՝ որ ունեցան զխաւոր գաղափարին հետ: Եւ եթէ բանակէն է այդ կապն, օգտուինք անկէ՝ առաջնորդելով մտադրութեան առ զըլխաւոր առարկայն, և պնդել զայն նորագոյն և հաստատուն շղթայով տղուն մտացը մէջ:

Անգամ մը տղուն մէկը քրիստոնէական վարդապետութեան և Յորրիանիա ռակաց վրայ կրթութիւն կ'ընէր. և որովհետև մեծ ախորժ կ'իմանար երկրորդէն, անոր համար միշտ անոր կը զբաղէր մտօքը, և առաջնոյն քիչ մտադրութիւն կ'ընէր: Մայրը տեսնալով որ քրիստոնէական վարդապետութեան ամենայն հարցմունք Յորրիանի առակ մը կը լինէ այն իրեն, և մտադրութիւնն շեղելով՝ առակախօսին կենդանեաց կը զբաղէր, ուղեց օգտուիլ այս բանէն. ուստի քրիստոնէականին ամեն հարցմունքներն առակի մը հետ կը կապէր, նոյն բանին վրայ կը խօսէր հետը, և առակէն քրիստոնէականին կը տանէր, և այսպէսով աւելի շուտ կը սորվեցընէր այն բանն՝ որուն համար առաջ այնչափ ժամանակ կը կորուսանէր, ցրուելով մտաց մանկան 'ի նմանութենէ գաղափարաց: Բազումք 'ի ծնօղաց անշուշտ շատ մ'ատար նման անձնական օրինակներով իմացած են թէ ինչպէս կարելի է մտաց ցրումը յօգուտ մտադրութեան չընել, կրնանք ըսել առ հասարակ՝ որ երբ տղուն մէկը կը շեղի գաղափարէ մը և կը հետեի ուրիշի մը՝ կապեալ առաջնոյն հետ, կը մոռնայ շուտով առջինը, վասն զի չի գիտեր նորէն առաջնոյն դառնալու կերպը. առաջին շեղումը կը պատճառէ երկրորդ մը, և երթալով կը հեռանայ անշատման կէտէն. ուստի պէտք է վերագործընէր զինքը առաջնոյն՝ հաստատելով նոր շարկապութիւն մը ընդ մէջ նոր և եկամուտ գաղափարաց: Այս նուրբ ու մանրամասն խնամքը կարևոր է. վասն զի կը բառնանք վրայէն անով շատ մը արգեններ ու դժուարութիւններ. և այս գաղափարաց շարկապութեան մի և նոյն սկզբունքը՝ որուն զօրութեամբը կը կուրինք մտաց ցրման անպատեհութեանց դէմ, որ կը տկարացնեն զմտադրութիւն՝ պարապեցնելով յանհամար առարկայս, կրնայ զիւրացնել նաև զանոնք 'ի մի գաղափարէ 'ի միւսն, որուն միշտ պէտք ունի տղան իր բոլոր կենացը մէջ:

Նոյն իսկ տողոց դասառութեանց կարգը շատ անգամ ըստ հաճոյից և ինքնա կամական է . ժամուց ու դասուց յաջորդութիւնքն այնպէս կրկարգադրենք՝ որ բոլորովին հակառակ է իրաց բնական կարգին . ինչպէս, օրինակի համար, լատին կամ ուրիշ լեզուի մը դասառութենէն ետքը՝ կը դնենք ստուերագրութեան, ընդօրինակութեան և կամ դեղագրութեան դասառութիւն, որ իրարու հետ ամենեկին չեն միարասնիր, որով իրարու ալ ամենեկին չեն օգներ :

Արդեօք աւելի օգտակար ու շահաւոր չէր ըլլար՝ որ տողոց աշխատութիւնը թեթեւցնելու կամ դիւրացնելու ու աւելի շուտով՝ ՚ի յառաջադիմութիւն մղելու համար, այս ժամուց ու դասառութեանց բաժանմանց մէջ ուշ դնէինք զաղափարաց բնական կարգին և շաղկապութեանցը, առաջնորդելով տղուն բնական ընթացիք ՚ի մի դասառութենէ ՚ի միւսն : Տղան որ ստուերագրութեան դաս կ'առնու, կը պարապի յընդօրինակութիւն, որ սորված է արդէն նկարել ու ձևել . բայց թէ որ միջամուխ եղած չէ այդ ուսման և ձեռքերը քիչ յոգնած, միտքը անշուշտ մտադրութեանը համաձայն ուսումը մը կը փրնտրուէ . ինչ օգուտ ուրեմն այս ստուերագրութեան դասէն : Փոյթ կը տարուի մերձեցնել զուսումն լատինականի և կամ՝ յունականի՝ աշխարհագրութեան և կամ պատմութեան, մինչդեռ գիւրին է, եթէ չեմ սիրալիր, այնպէս բաժանել դասառութեանց ժամերն ըստ կարգի նիւթոց, որ թեթեւացնեն տղուն աշխատութիւնը՝ ՚ի բազմութենէ զբաղմանց :

Փոփոխութիւնը մեծ ազդեցութիւն կ'ունենայ թէ որ այս միտքն սթափեցընող տարբերութիւնն զօրաւոր ու տևական ըլլայ . բայց ոչ այնչափ խիստ և անակնկալ՝ թէ որ մտադրութիւնը պարտաւորի դառնալ նոր կէտի մը վրայ պատճառաւ բոլորովին նոր նիւթի, և ունենալ նոյն նեղութիւնքն ու աշխատանքը զոր ունեցաւ ՚ի սկզբան,

հաստատելու մտադրութիւնը ինչ և է նոր առարկայի մը վրայ : Տղան կը սկսի ջանալ մերձեցնելու մտադրութիւնը նոր դասի կամ առարկայի մը, և ջանքը կը յաջողի . բայց ահա յաջողութեան ատեն դասը կը փոխուի, և հետևաբար զաղափարաց շարքն ու ընթացքը կ'ընդհատի . և ահա նորէն սկսելու է ջանալ, որ տղու մը համար աւելի դժուարին ու անտանելի է քան առաջուան ինչ և է դժուարութիւն : Եւ ահա այս պատճառաւ կը տեսնենք շատ տղաքներ՝ որ առաջին դասին մէջ սորված նին երկրորդ դասին հետ կը լսառնեն, թէպէտ և իրարու ամենեկին նմանութիւն կամ յարաբերութիւն չունենան : Մինչդեռ եթէ իրարու հետ վերաբերութիւն ունենալու ըլլան, անպատեհութիւն համարուածը կ'ըլլայ օգտակար, և նոյն իսկ տղան իր նոր սկսած աշխատութեան մէջ գտած մերձառութեամբն ու դիւրութեամբը զըւարձացեալ կը կրկնապատկէ եռանգը : Ասոր վրայ աւելցուր այն օգուտն ալ, քրեթէ այսպիսի ուսման ոճի մը հետեւլու ըլլանք, կը կանխենք հաստատել տղուն զաղափարացն ու տեղեկութեանցը մէջ կարգ ու շղթայակապ միութիւն մը, ուսկից զուրկ են շատ չափահաս մարդիկ . որոնք իրենց պատանեկութեան ատեն ժողոված անհամար ցիր ու ցան նիւթոց մէջ կը դժուարին դնել այդ կարևոր և անհրաժեշտ շղթայանման միութիւնը :

Ահաւասիկ ասոնք են գլխաւոր միջոցք յարմարաւորը ուղղելու և զօրացընելու մտադրութիւնը՝ որպէս զի ըլլայ պահանջող, համբերող և տոկուն : Բոլոր մարդկային կարողութեանց մէջ այս կարողութիւնն է միայն որուն տկարութիւնը կամ զօրութիւնը մեծ ազդեցութիւն ունի միւս կարողութեանց զօրութեան կամ տկարութեան վրայ, և մասնաւորապէս յիշողութեան :

Կը շարունակուի :